

Եւ թէ իցէ յերսիս ձեր շիթ մի արեան կենսապահ  
Օ՛ն տուք պատուոյն պարծանաց զսթառ փառաց գերագահ  
Ամբարձաձիգ քան ըզմահ :

Ա. Է. Կ. Կարապետի Կ. Պօլեյի  
Ս. շ. Ժ. Կարճարանի :

# ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ

ՀՈԼՈՎՈՒԾՆ ԱՐԵԳԱԿԱՆ ԵՒ ԲԻԾՔ

Ա.

Արեգակը, ինչպէս ըսինք նախընթաց թուով, կը գառնայ իւր տրամագծից միայն վերայ. այս շարժումը կ'ըսուի հոլովում, որ կը աւելէ գրեթէ 25,5 օր.

Արեգական հոլովման գիւտը, որ աստղագիտութեան համար յոյժ կարեւոր է, եղաւ տասնեւեօթներորդ դարու սկիզբները, գրեթէ այն միջոցին, երբ նոր գանուած էր գիտակը և սկսած էին արեգական դիտակներով նայիլ: Գիտութիւնը՝ այս մեծ գիւտը Հօլանտացի աստղագէտ Ժան Ֆապրիսիոսի կը պարտաւորի. թէեւ անկէ առաջ Ժիարտանո-Պրունց, որ ըստ Հոլմպոլտի խարոյակահանդիսին զո՛հ եղաւ հեռագէտի գիւտէն ութն տարի, և արեգական բծերու յայտնութենէն տասն և մէկ տարի առաջ, ըսաւ թէ արեգակը կը շարժի իւր առանցքին վերայ. Քէրլէր ևս ենթադրած էր այս շարժումը. իսկ Քալիլէ, որ Ֆապրիսիոսի ըրած մեծ գիւտի տարին առանձինն գտաւ արեգական բրձերը, չը յասպողեց Հօլանտացի աստղագիտին եղբակացութեան հասնե-

լու: Ահաւասիկ թէ՛ ինչպէս կատարուած է աստղագիտական այս մեծ և կարեւոր գիւտը:

Ֆապրիսիոս մի օր դիտակով արեգական սկաւառակը քննելու ատեն յանկարծ մակերեւութին վերայ մթագոյն բիծ մը կը տեսնէ բաւական մեծ տարածութեամբ: Ի սկզբան ամօղ կը կարծէ, բայց յետոյ աւելի մանրազննին քննութեամբ կը հասկանայ, որ խաբուած է: Արեգակը հետզհետէ հարիզոնէն բարձրանալով, եւ լուսոյ շրջուցիչ զօրութիւնը սաստկանալով կըստիպուի երկրորդ տեսութեան ըստ սեսել այս եզակիան երեւութի ուսումը շարունակելու համար: Յիշեալ գիտունը կ'ըսէ. «Ես և հայրս անցուցինք օրուան մնացորդ մասը և գիշերը մեծ անհամբերութեամբ և շարունակ մտածելով, թէ ի՞նչ կրնայ լինիլ այդ բիծը. եթէ արեգական մէջ է, կ'ըսէի, անտարակոյս վերստին պիտի տեսնեմ. եթէ արեգական մէջ չէ, իւր շարժմամբ անտեսանելի պիտի ըլլայ: Վերջապէս առաւօտուն անպատմելի սուրախութեամբ կրկին տեսայ, բայց

ստիպու ինչ տեղափոխուած : Այս պարագայն մեր տարակցար աւելի շատ  
 ցուց . ուստի խորհեցանք , արեգական  
 ճառագայթները նեղ ծակէ մը մուծ  
 սենեկի մը (գործի բնագիտական) մէջ  
 առնել ձերմակ թուղթի վերայ . եւ  
 արգարեւ այն տեղ աւելի լաւ կեր-  
 պով տեսանք բիծը երկարաձգեալ ամ-  
 պի մը ձեռով . այնուհետեւ օղին խառ-  
 նակութիւնը արգելք եղաւ երեք օ-  
 րուան չափ մեր դիտողութիւնը շա-  
 րունակելու : Երեք օրէն յետոյ տե-  
 սանք նոյն բիծը , որ շեղակի յառաջա-  
 ցած էր դէպ արեգական արեւմտեան  
 կողմը . երկրորդ փոքրիկ բիծ մը եւս  
 տեսանք արեգական եղբին վրայ , որ  
 քիչ օրէն մինչեւ մէջ տեղն հասաւ .  
 վերջապէս երրորդ մի եւս տեսանք .  
 նախ՝ առաջին բիծը աներեւոյթացաւ .  
 մի քանի օրէն միւսներն եւս : Յուսոյ և  
 բծերը կրկին չը տեսնելու կասկածին  
 մէջ կը տարուբերէի . բայց տասներկու  
 օրէն յետոյ առաջին բիծը նորէն տես-  
 նուեցաւ արեւելեան եղբին վերայ :  
 Այն ատեն հասկացայ , որ արեգակը  
 կը հողովն և հեաղհետէ հաստատուե-  
 ցայ այս գաղափարին մէջ . այլոյ եւս  
 սկսայ ցուցնել բծերը , որք ինձ նման  
 համոզուեցան . բայց կասկած մի կար-  
 գելոյր նոյն նիւթին վերայ գրելու . ու-  
 թով սարտաւորեցայ դիտողութիւննե-  
 րըս երկար ժամանակ շարունակել :  
 Այն տեսնէի , որ բծերը իբարու նկատ-  
 մամբ մի և նոյն հեռավորութիւնները  
 չէին պահեր , ձեռով եւ արագու-  
 թեամբ կը փոփոխէին . բայց աւելի  
 մխիթարուեցայ , երբ սոցոս պատճառն  
 իմացայ : Որովհետեւ դիտողութեամբք  
 հաստատուած է , որ այս բծերը նոյն  
 իսկ արեգական մարմնոյն վերայ են .  
 ուստի պէտք է , որ փոքր երեւին եւ  
 իրենց շարժումը դանդաղ , երբ արե-  
 գական եղբրայ վերայ հասնին : Այ

հրաւիրեմք բնական ճշմարտութիւն  
 սիրողները օգտիլ մեր ներկայացուցած  
 ուրուագրէն . անշուշտ նոքա եւս պի-  
 տի ընդունին արեգական հողովումը ,  
 ինչպէս Ժիարտանոս Պրուէտ ըսաւ իւր  
 Տիէլէրայ ձառին մէջ , որ հրատարա-  
 կուեցաւ 1591 ին . նոյնպէս Քէբլէր  
 Հրատի շարժմանց վերայ գրած գործին  
 մէջ . առանց արեգական հողովումն  
 ընդունելու անկարելի է բծերու շար-  
 ժումն մեկնել :

Փալիզ աւելի ճիշդ եղաւ այս մա-  
 սին և իւր եզրակացութիւններն աւե-  
 լի պարզ , նա մինչեւ անգամ այս բը-  
 ծերու պարբերութեան տեւողութիւ-  
 նը չափեց և գտաւ , որ գրեթէ 14 օր  
 կ'երեւին և նոյնչափ ատեն կ'աներե-  
 ւութանան :

Արեգական հողովումը այսպէս գրա-  
 նուեցաւ գրեթէ կէս դար առաջ Ա-  
 բուսեկի , Հրատի , և Լուսնի թագի հո-  
 լովմանց գիւտէն . որով 'ի հիմանց սա-  
 սանեցաւ երկնից , կամ աստեղաց ա-  
 նասրականութեան հին գաղափարը ,  
 զոր նախնիք աւանգած էին : Նոյն իսկ  
 արեգակը , լուսոյ այս վառարանը ,  
 բոցորձակ զտութեան այս նախափա-  
 պը , յայտնուեցաւ , որ բծեր ունի :

Յառաջքան այս բծերուն նկարա-  
 գիրն ընելը , տեսնեմք թէ ինչպէս սո-  
 ցա վերայ եղած դիտողութիւնը կե-  
 ղերակացնէ արեգական հողովումը .  
 Եթէ աստղագիտական դիտակով մի ,  
 որ առարկաները չըջելու յատկութիւ-  
 նըն ունի , քննեմք արեգական սկաւա-  
 ռակին արեւելեան եղբին վերայ եղած  
 բիծ մը , ընդհանրապէս պիտի տես-  
 նեմք նուրբ գծի մը ձեռով աւելի լայն  
 քան երկայն : Առաջին օրերուն մէջ  
 բիծը դանդաղ ընթացքով դէպ արե-  
 գական կեդրոնը կը քալէ . օր ըստ օ-  
 րէ նորա շարժումը կ'երագի . կեդրո-  
 նին վերայ արագութիւնը ծայրագոյն

տատիճանին կը հասնի : բայց կեզրու  
նէն անդին գարձեալ հետզհետէ կը  
կրտի գանդաղի : Մի և նոյն շրջանին  
մէջ գիտուած բժերուն զիրքերը ինչ  
որ ալ ըլլան, իրենց գծած ճանապարհ  
ներն իրարու զուգահեռական և նման  
են. երբեմն ուղիղ, երբեմն ձուռձե  
գիտողի ժամանակին համեմատ : Այս  
բժերը, որք ձեւով և տարածութեամբ  
կը փոփոխին շարունակ, եզերաց մօտ  
գծուարաւ կը տեսնուին. որովհետեւ  
խիստ նուրբ կ'երեւին. ընդհակառակ  
կըն կեզրոնին մօտերն ալ ստուար կը  
տեսնուին : Արջապէս երբ արեւմը  
տեսան եզրին վերայ կը հասնին, կ'ա  
նեքեքութեան և որոշեալ ժամանակէ  
մը յետոյ վերստին կը յայտնուին ա  
րեւելեան եզրայ վերայ. և այս երեւ  
նալու և անեքեքութեանալու ժամա  
նակամիջոցներն իրարու հաւասար են.  
այսինքն իւրաքանչիւր ժամանակամի  
ջոց տասն և չորս օրէն բիչ պահաս :

Ահա այս պարագաներն են, որք  
անհերքելի կերպով կ'ապացուցանեն  
արեգական հողովումը : Սակայն թեր  
եւս ըսողներ լինին, թէ այս բժերը ս  
րոշ մարմիններ են, որք հեռու լինե  
լով արեգակէն՝ կը դառնան նորա շուր  
ջը մոլորակաց նման (1) : Եթէ սոոյգ  
լինէր այս կարծիքը, պէտք էր, որ  
սոցա անցքը արեգական սիւլառակի  
առջեւէն այնչտի միօրինակ երեւէր,  
որչափ իրենց հեռաւորութիւնը մեծ  
ըլլար, ինչպէս կ'երեւին Փայլածուի և

(1) Երեւ անուն յիսուսեան մը բժերը արեգակ  
նայն գունտէն հեռու կը կարծէր և զանոք ա  
րեգական շուրջը զարձօղ մոլորակաց նմանցեալով  
կըսէր որ արեգակնային սիւլառակին առջեւէն  
անցնելու ատեն իրենց մթին երեսները մեզ գար  
ձընելով սեռու կ'երեւին. ինչպէս կը պատահի փայ  
լածուի և Արուսեակի անցից ատեն : բայց Գալիլէ  
բոլորովն մերժեց յիսուսեանի ենթադրութիւն  
ները :

Արուսեակի անցքերը : Գարձեալ եթէ  
սոոյգ լինէր, պէտք էր սոցա անցից  
տեւազութիւնը շատ կարճ լինէր, քան  
անեքեքութեանալու ժամանակը. վասն  
զի անեքեքութեանալով իրենց սլորանե  
րու աւելի մեծ մասերը պիտի քալէին :  
Բայց յաստի, եթէ այս բժերը միջոցին  
մէջ կղզիացեալ մարմիններ ըլլային և  
բոլորովն անկոխ արեգակէն, անկախ  
իրարմէ, ինչպէս կ'արելի էր որ այսպի  
սի կանոնաւոր ընթացք ունենային  
և նման զուգահեռական շաւիղներու  
մէջ շարժէին : Արեւմն արեգակն է, որ  
կը դառնայ արեւմուտքէն դէպ արե  
ւելք, որով բժերու տեղափոխութիւ  
նը զգալի կերպով կը տեսնուի :

Բ.

Արեգական բժերուն գիւտը եւ  
ուսումը հեռագէտներու և գիտակաց  
գիւտով եղան, ինչպէս և արեգական  
հողովման գիւտը : Գալիլէի առաջին  
գիտակները հեռուոր մարմինները ի  
րենց բուն մեծութեան նկատմամբ 4  
և երբեմն 7 անգամ կը մեծցնէին : Բայց  
հետզհետէ մարդկային տեսութեան  
այս օժանդակները կատարելագործե  
ցան, որով կ'արելի եղաւ աստեղաց  
մակերեւութին վերայ տեղի ունեցած  
պատահարաց կազմութեան ամենա  
նուրբ մասերն անգամ ուսանիլ և մին  
չեւ անգամ անոնց բնական կազմու  
թեան վերայ ամենահետաքրքրական  
ճանօթութիւններ ստանալ :

Արդի գործածուած ամենազորա  
ւոր հեռագէտներն արեգական բժե  
րուն վերայ հետեւեալ մանրամասնու  
թիւնները կը տան :

Առաջին նայուածքով բժի մը մէջ  
երկու սրոշ գոյն կը տեսնուի. մէկ բի  
ծը կ'ունենայ մէկ, կամ շատ կուտեր,  
որք սիւլառակի ընդհանուր ըլլաւս

բուժեան համեմատութեամբ մթու-  
թիւն մի ունին . միւս գոյնն է գորշ  
գոյնը , որ կը շրջապատէ կուտերը և  
կ'անուանի խերաստի :

Եթէ աւելի հետազոտութեամբ  
քննուի , յարմիր կը տեսնուի , որ այս  
կուտերը իրենց ամեն մասանց մէջ մի  
և նոյն գոյնը չունին . մթին յատակի  
մը վերայ կը տեսնուին խոր պատուած-  
քներ , որք աւելի սեաւ են յատակէն :  
Նոյնպէս թերաստուերները ամեն տեղ  
մի և նոյն գունով չեն , այլ նոցա եզր-  
ները , որ լուսաւոր սկաւառակը կը  
շոշափեն աւելի մութ գորշագոյն են :  
Յսճախ թերաստուերաց երեսները ա-  
կօսուած են դժերով , որք արտաքին  
եղոներէն մինչև կուտը կերկարածքին ,  
մերթ ուղիղ , մերթ կոր . բայց յա-  
ճախ ուղղաձիգ կուտի և թերաստուե-  
րի շրջագծերուն վերայ : Այս երե-  
ւոյթներն առաջին անգամ տեսնող մի  
պիտի կարծէ , որ այս բծերը բազ-  
մաթիւ գիտակներու դաշտեր են ,  
որք թերաստուերի ներկայացուցած  
զաւիվայրերը հեղեղատելով կ'երթան  
կը հոսին կուտերու ձեւացուցած ան-  
գունները : Երբեմն , թէև շատ քիչ  
անգամ , կը տեսնուին կուտեր առանց  
թերաստուերներու և թերաստուեր-  
ներ առանց կուտերու :

Այս մթին բծերէն զատ շատ ան-  
գամ կը տեսնուին և լուսաւոր բծեր ,  
որք կ'ըսուին լուսաւոր ծառուի : Այս  
լուսաւոր մասերը երբեմն խառն կըլ-  
լան մթին բծերով թերաստուերի ար-  
տաքին եղերաց վերայ . ուր գոգցես  
ընդգիմապատկեր մի կը ձեւանայ մը-  
թին բծերէ և սկաւառակի լուսաւոր  
մասերէն : Բծերու տարածութիւննե-  
րն և ձեւերն միշտ փոփոխական են .  
կան խիստ փոքր բծեր , որք նոյն իսկ  
ամենազորաւոր գործիներով հազիւ  
տեսանելի կ'ըլլան : Ընդհատական

կան ալ , որք շատ մեծ են : Այլանտ  
կ'ըսէ . “ 1763ին դէպ արեգակն մէջ  
տեղը տեսայ այնպիսի մեծ և սեաւ  
բիծ մը , որոյ նմանը երբէք տեսած  
չէի . առ նուազն իւր երկայնութիւնը  
1' էր ” . այսինքն արեգակն տրամա-  
գծին 32 երորդին շափ : Արակո ուրիշ  
բծի մը մեծութիւնը 167” կը նշանա-  
կէ , որ առաջինէն գրեթէ երեք ան-  
գամ մեծ է : Հերէշ 1779 ին բիծ մը  
տեսաւ , որ 17,000 մղոն արամագիծ  
ունէր : Եթէ այս բծերը արեգակն  
պատենին վերայ խոր պատուածքներ  
են , որչափ հակայ անգուններ պիտի  
ըլլան արգեօք , որոց յատակին վերայ  
երկիրը անշուշտ ժայռի մը նման պի-  
տի տեսնուի , կամ իրրեւ քար մը հը-  
րաբուխի մը խառնարանին մէջ :

Եթէ արեգակը շատ քիչ մեծցնող  
դիտակով մի նայինք , նորա սկաւա-  
ռակին այն ամեն կողմերը , որք բծեր  
չ'ունին , միօրինակ կերպով ձերմակ  
կերևին կատարելապէս ողորկ մակերե-  
ւոյթի մը ձեւով . իսկ եթէ բաւական  
մեծցնող հեռագէտով նայիմք այսպէս  
չերեւիր , որովհետեւ այն ասէն լու-  
սաւոր մակերեւոյթը , որ լուսագոնի  
կ'ըսուի , լուսաւոր և մթին խառնու-  
րով ախօսաբեկեալ կ'երեւի , այս խա-  
ռնները ներքին կողմը ամեն ուղղու-  
թեամբ կ'աճին և դրուագեալ յատա-  
կի մը նմանութիւնը կը սան : Մակե-  
րեւոյթի կարի մթին այս կէտերը կ'ա-  
նուանին լուսաւոր , որք սկաւառակի ա-  
մեն կողմերը կը տեսնուին . մինչդեռ  
բծերը և լուսաւոր մասուները ամեն  
կողմ չ'են երեւիր :

Որչափ հրաշալի է գիտութիւնը ,  
որ անհուն հեռաւորութիւն սենցող  
արեգակը կը քննէ եւ կը նկարագրէ  
մանրամասն իրրեւ կարի մերձ մար-  
մին մը , բայց և քանի՜ հրաշալի է մար-  
դը , որ ամեն գիտաթեանց ընդու-

Ֆակ է . անխոնջ կ'աղխատի . յուսալիբ կը յարատեւէ տարիներով և դարերով , մինչեւ որ իւր մտաց երկունքը կ'աղմուսրի և իբրեւ կատարեալ ինչ ծնանի :

## ԿԵՆՍՍ.ԳՐՈՒԹԻՒՆ

### ՇԻԼԼԷՐԻ

(Շարունակութիւն , տես թիւ 10.)

Ամեն ազգաց մէջ թատերական տրուեստը աստիճանաբար բարձրացած է , և եթէ գերմանական թատրոնը՝ թատերագրութեան պատմութեան մէջ կարգ մը գրաւող ամեն թատրոններէն աւելի անազան կատարելագործեցաւ , սորա նպատճառը իւր անկանոն սիղջնաւորութեանց թրւականը ուրիշ երկիրներէն աւելի ուշ սկիզբն չ'է : Հան Ռօզենպիլիւթ Նիւրեմպերցիցին 1430 ին գերմանական առաջին գուսաներգութեամբ իւր ծընդեան քաղաքը պատկեց : Հան Սաքս(1) եւ Այրէ(2) Նիւրեմպերցիք ՚ի մօտոյ Ռօզենպիլիւթի յաջորդեցին : Սաքս՝ Ժուստիլի(3) բեղմնաւորութիւնն ունէր , բազմութիւ սղեբերգութիւններ , կատակերգութիւններ և բարեկենդանի փառքիկ խնդկատակութիւններ թու-

ղուց , որոնք բարոյականութիւններէն և խորհուրդներէն աւելի չեն արժեք :

Բայց 177 դարուն սկիզբը , յորում՝ Անկլիոյ թատրոնը արդէն իւր անմահ Շէքսպիրի (1) գլուխ - դործոյնները կը վայելէր , յորում՝ Սպանիոյ ամենէն կանխահաս և բեղմնաւոր թատրոնը արդէն կը պանծար Սէրվանդէան (2) արտադրած լինելուն համար եւ սնապարծութեամբ Լորէ տը Վէկաի (3) 2200 կատակերգութիւնները և նորա յաջորդ Գալտերոնի (4) բեղմնաւորութիւնը կը թուարկէր , յորում՝ Ֆրան-

(1) Ռեղըմ՝ Շէքսպիր , անկլիական ամենամեծ թատերագիրը . ծնաւ 1564 ին ՚ի Սորտոքֆոր բրդեվաճառէ մը . երիտասարդաց անդամութենէն բռնադատեցաւ ՚ի Լոնտոն ազատանիւ , ուր ուրիշ միջոց չը գտնելով՝ որոշեց կատակերգակ լինիլ : Իւր առաջին սիրտերը նուազ աղբեցութիւն ըլին . բայց Ռօձէ և Ժիւլիէր իւր գրողիտական համբաւն սկզբնաւորեց : Նա գրեթէ 1610 ին թատրոնէն քաջօւսեցաւ մեծագունձ ճոխութեամբ : Իւր բազմութիւ երկարութեանց մէջ նշանաւոր են Օբլիւ . Համլէթ , Մագդալէն . Հանրի Գ . Մահ Ռիւարր Գ . Ի . Ռագուրն Լէար , Փիլոտիս , Աճարն գիւլերոյ ՚ն երուր և Վէնէրի շաճատախոնք :

(2) Միքայէլ տը Սէրվանդէս Ստավէտրա , Սպանիացի հռչակաւոր դրագետը և Տօն Քիշոզդի հեղինակը , ծնաւ 1547 ին յԱլգալա Հենարեսի . որ Հին-Գառալիկ կը վերաբերի , և մեռաւ 1616 ին ՚ի Մատրիտ հիւանդութեանց եւ թշուառութեանց ներքեւ ծանրաբռնեալ :

(3) Լորէ տը Վէկա Սպանիացի բանաստեղծը ծնաւ 1562 ին ՚ի Մատրիտ , իւր երկրորդ կնոջ մահէն յետոյ և կեղեցական վիճակն ընդունեց : Գրեթէ 2200 կատակերգութիւններ , յալիւալ Երասալէֆ բանաստեղծութիւն մը , վէպեր , և այլն թողուց :

(4) Գալտերոն տը լա Պերգա , ծնաւ 1601 Յունվար 1 ին ՚ի Պիւրկիտ և մեռաւ 1681 ին , իւր թատերական առաջին գործը շրեքտասանամեայ հասակին մէջ յարկեց , յորմէ յետոյ 1400 կատակերգութիւններ և ևս հեղինակեց , որոց ամենը մինչեւ մեզ հասած չեն : Սա սպանիական տեսարանը գրեթէ քառասուն տարւոյ առը միջոցին ճոխացոյց . ըստ որում 1652 ին Սկեղեցոյ նուիրեց իւր անձը : Սակայն պէտք է դիտել որ Սպանիոյ մէջ թատերական արուեստը ինչ արագութեամբ որ զարգացած էր . նոյն արագութեամբ և ևս մարեցաւ . մէկ դարու սուղ միջոցին ծնաւ , զարգացաւ և մեռաւ :

(1) Հան Սաքս ծնաւ 1494 ին և մեռաւ 1576 ին . իւր գործերն իրենց պարզութեամբն ու բարուց ճշգրիտ նկարագրութեամբը նշանաւոր են :

(2) Այրէ (Յակոբը) Ժ2ր դարու նշանաւոր թատերագիր բանաստեղծներէն մին է . պարզ և յըստակ ոճ մ' ունի :

(3) Ժուսէլ (Էդիէն) տէր Լիմուտենի և սղեբերգակ , ծնաւ ՚ի Փարիզ 1552 ին և մեռաւ 1575 ին : Նա զառաջինն թողուց բարոյամոռութեանն ու խորհուրդները եւ նախնեաց նմանողութեամբ հին սղբերգութիւնը տեսարան մտցուց :